



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը առեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material


Leekhwaq



3327

Ն ԳՐԱԴԱՐԱՆԸ

Համուր թիւ 23



Բ. ՇՈՒՐՈՒ

Ամէն շաբաթ նոր գրեղջի մը

թիւ 11

ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԶՈՎ



Կ'ուզէ՞ք մէկ նոր, գեղեցիկ եւ վաւերական խորհրդանիքն ունենալ Հայոց Աւտոքարին, փնտուեցէք «Պատասխին Ալպոմբ» նկար թիւ 3, ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԶՈՎ։ Նափոլիի քանզարանին քանզարէն մէկն է ան, վիմաքանդակ մը, հանուած Պոսիդոնին Սրանին (Basilica Neptuni) որ վերաշինուեցաւ եւ զարդարուեցաւ (117—138 թ.) Ադրիանոսի եւ իրեն յաջորդող Անտոնինիներու կողմէ։ Այս սրանին խարիսխը ծածկուած էր նոռվամեական գաւառները խորհրդանող արձաններով, որոնք իրենց երկրին սեփական տարազները կը կրէին։ Աստիճան մին է այս արձանը, որ հայկական իշխանական տարազը կը պատկերացնի եւ որ Հայաստանի խորհրդապատկերը համարուած է մասնագետներու կողմէ։

087.1

4-18

ՎԱՀԱՆ

ՀԱՅԱԶԳԻ ԴԻԻՍՆԱԴՊԻՐ

ԱՐԱԲ ՕՄԱՐ ԱՄԻՐԱՊԵՏԻ

2939



3327

ԲՅԱՐ
ՀԱՅ-ՇԱՏԻՎԱԴՐ Գ-ՔԱՆԵՑ
ԽԱՅՐԱԿԱՆ ՎԵՐԱ ՁԵՐ



Հայազգի Արքունի Դիւանադպիր Դամակոսի
Արար Ամիրապէտ Օմարի

717 - 720, Օմար ամիրապետին խալի-
ֆայութեան օրով, Դամասկոսի արքունի գի-
ւանատան մէջ Վահապ անունով պատանի
քարտուղար մը կար :

Պատանին Վահապ, հակառակ իր գեռա-
տի հասակին, իր խորաքնին խմասութեամբ,
արտական լեզուի հմտութեամբ, և մտնա-
ւանդ իր հեզ ու հլու բնաւորութեամբ ա-
մէնուն սէրը շահած և ամիրապետին մտանա-
ւոր համակրանքին արժանացած էր :

Մանկութենէն իվեր ամիրապետներու
պալատին մէջ մեծցած, անոնց կրօնքը ու-
սուծ, անոնց զաւակներու հետ կրթուած, Վա-
հապ անդիտակից էր իր անցեալ պատմու-
թեան :

Վերջին առանցերկու ասարիներու ըն-
թացքին, Դամասկոսի ամիրապետութեան

գոհը երեք ձեռք փոխած և այդ պաշտօնին անցած էին Վ.իթ Ա. (705 - 715), Սիւեման (715 - 717) և Օմար (717 - 720):

Այս վերջինը ծաղկած պատանեկութեան մէջ գտու Վահապը, և նկատելով ունար, բարութիւնը և զարգացեալ միտքը, մեծ յոյս և խնամք սկսու ցուցնել անոր հանդէպ, որավճառեւ ինքն ալ բնութեամբ բարեարոյ և գիտութեանց սիրահար բանասէր մըն էր:

Վահապ, Օմարի խալիֆայութեան օրով, աւելի մեծ պատիմերու արժոնացու և գիրքի բարձրացումներ ունեցու: Անքան բարացու իր հմտութիւնը որ, այդ ծաղիկ հասակին, ոչ անոր համարեն խելքին հաւասարագութեանց մէկը իրեն զասազու վարդապետ մը կարելի էր գտնել: Եւ Օմար օրէ օր աւելի կը գնահատէր իր պատանի գիւտանագիրին հմտութեան ասաբիճանը, ու սըստանց աւելի մեծ սէր մը կը տածէր անոր հանդէպ:

Միայն մէկ վախ ունէր Օմար ամիրու պետը: Վահապ՝ հասակով ու սրազի զարգացեալ՝ օր մը կրնար խմանալ իր ծագումը, իր ինչ կորիւն ըլլալը, երբ իր հայրինիքը, իր աւերակեալ բնասանեկան օձախը նախընարկութիւն մէջ զառած ու ասկան:

առողջականիք բարիքներուն պիտի ստիպէր զինք ազտակիկ զայն որ երթայ հայրենիք, վառէ իր հօրենական օձախին մարտած կրտկն ու շնչացնէ իր երկիրը:

Օմարի այս վախն ու կտակածը օրէ օր տակելի կը ստուկանացին նկատերով որ աւտենէ մը իվեր, Վահապ ունչն յարմար առաթիւ ի սէր խալիֆայութեան, և իր հասականերուն ու իր լուսագոյն շտերուն, իրեն կը յանձնաբարէր որ իր քով գանուած օմարազդի գերիներն ու պատանդները (ուրանց գլխառուները կրտկի Տարին գերի առնուած՝ հայ ազատազգէներն էին) արձակէ, որ իրենց հայրենիքը վերապատճառվ շնչացնեն աւերակ թողաւած աւաններն ու նախուրարութիւնները, ու միշտ յիշելով իր բարպաթիւնը երախատագէտ հպատակութեան մէջ պահեն իրենց ցեղակիցները հանդէպ ամիրուպեան գանին:

Արգութեւ Վահապ իմացոծ էր և գիտէր ստիքն ինչ իր ծննդեան, ցեղին և իր գերութեան պարագաներու նկատմամբ: Իրեն նորիսանձող արտաք իշխանազունի մը հետ վիճականութ պահուն, այս վերջինը ոնկարող իր բերած ջախչակիչ վաստերուն պահանակներու, գրգռուած «Թու կրտկի Տարւոյն պատանդ, ինչո՞ւ նոյն կրտկը անհաւաս հօրդնեած քեզ ալ չտարու» գոչելով հեռացած

Եր իրմէ :

Վահապ որ մինչեւ այդ տուն ինքզինքը
արքունեաց տառը գլուցած էր և սակայն
երբեք չէր կրցած իր անցեալի մոսին բան
մը հոսկնաւ, խոցատուած սրտով իր սենեակը
քաշուեցու: Գերի մըն էր ինքն ուրեմն,
պատանդ մը թանկագին, որ մինչեւ այն օր,
օտան 14 տարիներ, իրենցմէ մէկու մը նման
մեծցուցեր կրթեր էին իրարու յաջորդող
տմբիրապեաները, իրենց արքունի պալատնե-
րուն մէջ և մասնաւոր հոգ տարած էին որ
ան չիմանայ իր ինքնութիւնը:

« Դու Կրտկի Տարւոյն պատանդ . . . »
ու Վահապի գառն արցունքներով ովողուած
ոչքերը գորմանալի փայլքով մը պայծու-
ացան: Իր անցեալին գաղանիքներուն
բանալին ունէր այլեւ:

Ու յաջորդ առուօտ, սովորական ժա-
մուն, արքունի գիւտնատան մէջ գործի կ'ըս-
կըսէր առ երեւոյթս նոյն, բայց արապի
փախուած գեռասով քարտուղարը՝ Ան գիտէր
իր անձնաւկոն: ցուը, բուն հետաքրքրու-
թիւնը զագել, իր նարատակը, իր ինտուաւ-
քի նիւթը չվասնգելու: հոմար « Կրտկի
Տարւոյն պատանդ . . . »: Վաստանարու նոյն
ոյդ գիւտնատան մէջ, գուցէ իրմէ գաղանի
տեղ մը, պահուած էր « Կրտկի Տարւոյն »
տին տեղեկադրական արձան աղքութիւն:

Ներ :

Եւ վահապի հեռատես, զգոյշ և անխանջ
վիսաւատուքները ի դերեւ չելոն ու շատ
չանցած արքունի գիւտնատան արձանագրու-
թիւններէն և ուրիշներէն ժողվեց, իմացու
Կրտկի Տարւոյն պատմութիւնը:

Վաթսուն տարի էր որ Արարացիք մտեր
էին Հայուստան և շրջակայ երկիրները, ու
զանոնք կը կառավարէին ոստիկաններու
միջոցաւ: Ամրող այս շրջանին, երկիրը
մերթ խոպաղ իսկ յաճախ տաղնապալից օրեր
կ'անցնէր հարկանաւութներու և ոստիկան-
ներու բանարարութիւններէն: այն տափանն
ուր Մահմէտ երկրորդ ոստիկանին օրով,
տառը Հոնաց գէմ կոռի գոյցած մէկ տակն,
Աստրապատկանցիք սարսամմրեցան ամիրու-
պեաէն: Հայերը, ոստիթէն օգտուելով, գլուխ
քաշեցին և Յոյներու օգնութեամբ, արտի-
ները Գումիի մէջ պաշարելով հազարաւոր
մարդ ջարգեցին:

Շուտավ Ապառլլա, Ալի Ահմէտ, Օքրա,
Քառըմ, Աւոյլն, ուրար գօրտվարներ բազմու-
թիւ զինուորներով արշաւեցին Հայուստան
և ամբողջ չորս տարի (69 ~ 702) սոսկալի
վետ և չարիք հասցուցին Հայերուն:

Այս շրջանին էր որ պատանեցաւ Ահետ-
նայ բերդին պաշարումը, ուր գանուսպները,
երեք տարի հերոսական ինքնուպաշապանու-

մէ մը ետք թշնամւոյն ձեռք իշնալով բոլորն
ալ կտրուեցան : Նոյնպէս , Բագրիւանդի
Ա . Գրիգոր մնձ , հարուստ վանքին անիրա-
ւաբար կողովառւիլն ու միաբաններուն կո-
ստրածը , և շատ մը իշխաններու հետ ծերունի
Սահակ Շնորհապարզ Կաթողիկոսին չլթա-
յակապ Դամասկոս քշուիլը :

Սյապէս , մինչ ոստիկանները նոր հասրք
նոր կերպ կը մտածէին Հայոց միացած բալոր
մհծամիծները ջարգելու , որպէսպի համար-
ձակ կարենան ձեկ երկրին պատրաստւ-
թիւնը , Ամբոս Բագրատունի , հոյ նույսա-
րուաց գորագլուխը , իր ցեղակից տղնուաւ
կաններն ու ուրիշ ցեղերէ գլխաւոր իշխան-
ները կանչելով գալուուկ ժողով գումարեց
որոշելու համար թէ ի՞նչ պիտի ընեն :
Ուրիշ ճոր չգտան բայց եթէ իրենք զիրենք
ապրեցնել արեւմտւաք , Յաւնաց կայսրին եր-
կիրը , ապաստաննելով : Այսպէս որոշուեցաւ
երկիրը ձգել ու փախչի : Ամէն ոք գար-
ձաւ իր աեզրը որ իրենց հառաստրիմ ծա-
ռաներն ու սիրելիները ժողոված վերաբան-
նան , համախումք մնկնելու համար : Պէտք
էր շատ ուշագիր ըլլու որ արաբները չի-
մոնան իրենց երթը : Զգուշութեամբ երան
գէպի Մասիս լուը և բանակեցան Ակուի
առանին մէջ : Հոն իմացան որ Արտացիք
արգէն լսած էին իրենց փախուսաը և 8000

հոգինոց խումբով մը երած էին զիրենք
բոնելու : Անմիջապէս լեռնէն իջնելով ան-
ցան Երասխ գետը և Խորիիրապի մօտերը
Վարդանակիրատ անունն ուսանի մը մէջ զիրք
բանցին և մինչ մէկ կողմէն Սմբատ իր
զիրքերը Կամբացնէր , լուր զրկեց Արտ-
ազւաց թէ իրենց միտքը ուրիշ բան չէր
բայց միայն օտար երկիր փախչելով գը-
լունինին ազատուել . և խնդրեց որ իրենց ըս-
տացուածքն ու աեզրը ձգել երթալին ետքը
Արտացիք ու թոյլ տան որ առանց արիւն-
նալութեան հեռանան :

Արտացիք փախանակ ընդունելու այս
խորլունքը այդ գիշերն խկ յորձակեցան
Հայոց վրայ , որոնք ընդամէնը 2000 հոգի ,
քոչուսոր գիմադլաւեցին արաք բանակը :

Կուիը այնքան բռնն , Արտացւաց
պարագաներնը այնքան սուկալի եղաւ որ
հետզայ առարիներուն , Արտացիք Վար-
դանակիրատի կուիւնին անունն խկ սուկումով
կը յիշէին : Յուրածէն կէս մը առած արաք
զինուորները , սուսաջին հերթին խկ չարո-
չար հարուածուելով , սկսան փախչիլ ու թու-
փեցան Երասխի վրայ , անդին անցնելու հո-
մար : Դեռ որ սոսուծ էր , անոնց աճու-
պարով սաքելուն տակ պատառելով կլլեց
զանոնք : 8000 հոգինոց բանկէն հոգիւ-
երիք հարիւր հոգի կրցան ուսկանով միւս

կողմը անցնիլ : Ասոնց շատերն ալ վիրու-
սորուած էին և վաստհաբար նորէն պիտի
ջորդաւէին եթէ հայ նախարարներէն մէկուն
տիկինը, Շուշան, գթալով անոնց վրայ,
վէրքերնին պատելով ու հագուստ պաշար և
գրասաներ տուլով Արաբացւոց Ապառւմէլիք
ամիրազիւան չըրկէր զանոնք : (*)

Սմբատ թշնամին ձգած տւարը առնե-
լով, տոկից վերջ տրձակ համարձակ շո-
րաւնակեց իր ճամբան մինչեւ Տայոց աշ-
խարհ (որ, այդ տահն, Յոյներու ձեւքը
ինկած էր) և հոն միծ պատիւներով ընդուն-
եցու :

Անդին Վանանդի և Վասպուրականի
միւս հայ իշխանները, Սմբատին օրինակէն
քաջալերուած, սկսան ջարդել զիրենք նեղող
օտարուզգի զննուորները :

Սպառւմէլիք ամիրազիւաը շուտով իմա-
ցու ամէն ինչ, և հրամայեց Մահմէտ սատի-
կանին որ երթայ խասիւ պատմէ Հայերը :

Մահմէտ սատչինէն ուելի պատրաստու-

(*) Վահապ արձանագրութեանց մէջ
գտաւ նաեւ որ ամիրազիւաը շատ ընծաներ
դրկեց տիկին Շուշանին, իբր վարձարու-
թիւն իր մարդասիրութեան, եւ լին աշխու-
միւս մեծ երախազիւարեամբ կը խօսեր
այս տիկնոց մասին :

թեումբ ճոմբայ երաւ, և ահա հայ հայախա-
րորներ իրենք զիրենք ոչ կառելու ի
վիճակի զգալով և ոչ ալ փախուստի ճամ-
բայ տեսնելով, իբրեւ երջին ճար՝ Հայոց
սրբակինցաղ և այւար հայրապետը (Մահմէ)
զրկեցին Մահմէտ սատիկանին, որ եթէ հնար
է անոր սիրաց շարժէ և մատայուտ աղէտէն
ազատէ երկիրը :

Սրբակինցաղ հայրապետը, որ տրդէն իր
վշտուից կւանքը կնքելու մօտ էր, իբր վեր-
ջին հայրապետուկան պարտաւորութիւն յանձն
առաւ այս գեռաւրին պարտաքն ալ, և ճամ-
բայ ելլելով գեւ Մահմէտ Հայոց ահման-
ները չհասաւծ մտաւ Ասորեստան և մօտեցաւ
Խոստն քաղաքը : Դժբախարաբար, սակայն,
սրտամտութիւնն և ճամբառ յոդնութիւնն էի-
ւանդանարով հան վախճանեցաւ մեր սուրբ
հայրապետը : Բայց մահէն սաւոջ իր ճար-
տուան լիզուին և եւանդաւն սրախն իբր
թարգման, իր աջին մէջ թողւց մասնաւոր
թուզիթ մը Մահմէտ սատիկանին ուղղուած,
և պատուիրեց որ զինքը չթաղեն մինչեւ որ
սատիկանն ինքն տեսնէ իր անշնչացած մար-
մինը և ձեռքի աղերսազիւը :

Հայրապետին պատուէրը կտարուեցուա:
Ահմիջապէս ինդրաբկուներ զացին և Մահ-
մէտ իմանալով Մահմէկի մահն ու վերջին
վասփաքը, շատուց կտաւան, մօտեցաւ անոր

մարդիք, և տեսնուրով անոր համդարտ կերպա-
րանքին վրայ աստուածային բան մը, որսո-
կուանքավ խոնարհեցաւ անոր տուջեւ, և եւ-
րեք անգամ «աէլամ ալէք» (խաղաղութիւն
քեզ) ըսկլով, վերցուց անոր սուրբ տջէն
իրեն համար գրուած թուղթը, կարգաց, և
բանելով հայրապետին տջը և զԱստուած վը-
կոյ կոչելով ըստւ. «Թու թուղթէդ ձանչ-
ցոյ քառ խմաստութիւնդ, ո՛վ Աստուծոյ ծո-
ռան, դան իմ սուրբ կապեցիր, և քու ժո-
ղովուրդդ ապրեցուցիր, եթէ ուզածէդ բան
մը չկասարեմ՝ ըստած անէծքներդ թու զան
վրաս, ապա եթէ կատարեմ՝ ինչպէս խօսք
կատամ ընել, թու օրհնութիւնդ վրաս ըլ-
լայ»

Մահմէտ անմիջապէս աղաստութեան հրո-
վարասակ մը պատրաստել տալով կնքեց և
առուու հայրապետին հետեւորդներուն, որնք
այս հրովարասակը (որ Երկրորդ կամ Փոքր
Մահմէտ անունով ծանօթ է) տանելով սուրբ
խոչվառներու և ուրօշներու հետ պարզած,
հայրապետին մարմինն հետ ասրին երկիր և
Հայաստանն հոգի առած իր սիրելի հայտ-
պետին աճիւնները թափեց արժանի պատ-
սով ու շուգով:

Մահմէտ սատիկանն ինքն ու իր զօրքե-
րավ մասս Հայաստան, առանց սակայն ունէ
վեռա հասցնելու հայերան։ Ծնդհակառակին

իր նախապէս հասցուցած վեսաներուն փո-
խարէն հառուցումներ ու ըրաւ Ամիրա-
պետին ու խօսք հասկցուց և ամբողջ հայոց
ոչխարհ ազատ, երջանիկ կեսնք մը ունե-
ցու մինչեւ այս վերջինին մահը

705ին Ամրաւըմէլիք ամիրապետը մեռ-
նելով անոր յաջորդեց որդին Վլիթ, որ
Վալիս Ա. անունով ճանչուեցու :

Վալիս չուզեց իր հօր և Մահմէտ ու-
տիկանին Հայոց հետ ըրած գաշինքը ձանչ-
նուլ, ընդհակառակին կ'ուզէր Վարդանակեր-
տի և Վանանդի կասորածներուն վրէմն տու-
նել Սմբատ գուող հայ իշխանէն և անոր
կուսակիցներէն։ Լուրը հաստ Հայուսանն։
Ուրիշ կերպ չկար լոյց եթէ հուսանորմու-
թեամբ պահել գաշինքը և Մահմէտ ոստի-
կանին մեծասրաւութեան ապաւթիլ։ բայց
Սմբատ, քինախնդրութեամբ մզուած, դիմեց
Յունաց կայսրին և անկէ յունակոն զօրքե-
րու մեծ գունդ մը ընդունելով՝ ուզեց Մահ-
մէտ ոստիկանը յանկարծակիլի բերել, և
մասս Հայուսանի Սրբացուց իշխանու-
թեան ենթակայ բաժինը։

Մահմէտ Սմբատի նախայարձակ ըլլալը
հայրապետին ըրած երդումին ինքնինքը ա-
զատելու պատճառ մը նկատելով, մեծ պատ-
րաստութեամբ կառեի ելու։ Յոյներն ու
Հայերը մօտաւորապէս 50,000 մարդ մեռ-

եռու կամ վիրաւոր թաղլավ պարագանեցան ,
և մասցածները փախան Սմբատի հետ , մին .
չեւ Փաթի քաղաք ու հոն ամբազան ու անձ
իսկոյն լուր եկաւ ամիրազեաէն , որ
լած էր թէ հայերն էին որ կ'առաջնորդէին
Յոյները , չինայիշ մերիներաւն : Մահմէտ ,
որ տակաւին չէր ուզեր գրմել մեր սուրբ
հոյցազեաին տուած իր խասաւմը , միհեւ
նոյն տամն անկարող ամիրազեաին անհնա
զանգելու , նախընտրեց ինքն իր անը ։
Դուխն , կենոյ ու հրամայեց նախաւասնի
կառակուլ Քառըմի կասարել ամիրազեաին
հրամանը :

Քառըմ մին էր այն արտօր զօրավարնեւ
րէն սրանք երեք տարի տառջ կռուեր էին
Հայոց հետ , ու մեծ տակլութեամբ լիցուած
մեզի գէմէ Աւստի սուտ և վաս մատոքու-
թեամբ լուր գրկեց մեծամեծներաւն և զօր
բազլուիներաւն , ըսելով թէ Սմբատին ըրա-
ծը Յունաց զործ կը նկատէին , տար հետ
մէկտեղ կ'սպէին կրկին Հայերէն հաւատար-
մութեան երգում տանել , գոշինք կնքել և
վարձասրել զանոնք : Այս հրամէրին կ'ըն-
կերանար հայ հեծելազօրքերաւն տարեկան
թաշակը (100,000 գոհեկան) :

Հոյ մեծամեծներէն շատեր հոււատալով
Քառըմի խօսքերաւն , իրենց զօրազեաներաւին
ու թիկնապահներովը զացին անոր մօտ , ուր

մեջ պատիւներավ ընդգունուեցան , և այնանեղ
ոչ թէ միայն խրաբանչւարը իր աստիճանին
համամտա լնծաներ տառցաւ , ոյլ Քառըմ
նենդաբար անոնց նուիրեց մէկ առարուայ հար-
կազերծութիւն : Նոյն տանին , ինչպէս սովո-
րութիւն էր մեծի քոլ գացողին զէնքերը
վերցնել , արաբացիք պահանջեցին որ հո-
յերը իրենց զէնքերը թողան մինչեւ որ
գուծերնին լննայ :

Եկաւ երգումի արարութեան տանիր ,
և սրակեալի Հայոց երգումը կատարուի մեծ
հանդիսութեամբ , և երկու կողմերուն ալ
ըլլոց պարասուրիչ , 800 հոգի նախամուռնի
և 400 հոգի Հրամէմի մեծ եկեղեցին տարուե-
ցան հոււատարմութեամ երգում լնելու :

Ամէն ինչ պատրաստ էր , ու անմիջապէս
որ բալոր ազնուականները ներա մտան , գըու-
ները գոցուելով լուր լուրը միասնալ այս երկու
եկեղեցիներուն մէջ բանարկուեցան : Հա-
զգիւ թէ Հայերը զգացցին կացութեան ծան-
րակշիռ հանգամանքը ամէն բան ձեռքէ ե-
րած էր եկեղեցիները անհամար զինուոր-
ներով պաշարուած էին : Դուրսը , հրապա-
րակին վրայ , նախազէս պարասուուած ցի-
ցերն ու կտիսալունելով կը անկատէին , և
որեան ծարուի թշնամին կը պատրաստուէր
ոմանք սրավ սմանք կտիսալունով մահացնել :

Այդ մեւ օրը , վերջազէս իրիկուն ելու ,

բանատրկուած ապհուականներու ընտառանին
հաղարուամէկ առնջանքներով մեսցուելէ եաք
մասցածները վերէն թափուող և պատահանձ-
ներէն ներս նետուող կրտկներուն ճարակ
եղան :

Սպաննուող և այրող ապնուականներու
ընտառիքներէն մասցող անդամներ գերի
բանուեցան և ժամանակ մը նովածուան պահ-
էնէ եաք, նախ Դուին և ապս Գամասկո
զրկուեցան շատ առարով ու կովուրուազ :
Այս վէս 703 Զառուկէն մինչեւ 703 առքին ահ-
ւոզ այս գուանացիշտանկ դիտուածներու առու-
րին հօջուեցաւ Ամ երկնելի կոմ Կրակի Տարի :

Աւքենին, այսպիսի հրածուալ, ծիրանի
ծովի մէջ միացող եղէցէ մը ծնուծ ըլլուու-
էր Օմար ամիբապօնին պատանի քարուու-
զարը, որուն հոյրը, Խորոշի իշխան Գաղ-
թան գաւառի, իր պատուակցոց համ հրայ-
կոմ որոյ զոհ երթարով՝ որբ և սնափառ-
կան կը ձգէր իր միակ որդին, Վահան իշ-
խ անիկը, որ այն առեն հաղիւ չորս առաւ-
երիխոյ մըն էր : Վահան միւս վերիներուն
հետ, չգիտցուիր ինչպէս, առանձին Գամաս-
կու թեսուած էր և Վալիս Ա. հրազուը-
ւոծ անոր գեղեցիւթենէն, և հրայիւլ աշ-
քերէն ցորոցց իմացական վայլէն, որդե-
գրոծ էր զոյն և կոչոծ Վահան :

Այս ամէնը անոր մաքին մէջ արթեցու-


յին 14 առքի առաջուան յիշտառկները իր
հայրենի առն : Յիշեց իր ծնողքը, յիշեց
նաեւ իր փոքրիկ քոյրը, իր մանկութեան
ընկերուէնն, իր ամէն ուլուսութեանց մաս-
նակից փաքրիկն Խորոշիդուիսար : Աղջ
միացած էր արդեօք, և եթէ այս', ուրի, ինչ
պիսի՞ վիճակի մը մէջ :

Եւ Վահան (այսպէս պիտի կոչենք այլիս
մեր եղբայրակից Վահանպը) սրաշեց ինքն ալ
օր առաջ հայրենիք վերտպանուազ վիճակը
իր քոյրը, վերաշնուր իր հայրենի տունը,
չէնցնել աւերակեալ տւանները, որպիսզի
մնված մըն ալ Գովթան գաւառին մէջ հնչեն
երթեմինի գուարթ երգերը հայ գումաններուն :

Արդէն շատոնց Մահմէտ սատիկանը ևս
կոնչուած ու սնար անզ Ապասւրազիզ անուն
խուլ, և սովոր բարեաւէր ու զրութեախօս
սատիկան մը զրկուած էր, որուն օրով շատ
մը փախատակոն հայ իշխանազունք երկիր
վերտպանուազը վերտիկնուգունացուցեր էին
երկիրը : Անդին մասսամը մ'ալ Վահանի բա-
րեխօսութեամբ ազոտ արծուկուած ազնուա-
տոնմ երիսասարդներ հոյրենիք երթարով
ձեռնարկոծ էին երկրի վերաշնութեան :
Դուին մայրաքազարը ասուպաած ու
մէն անզ խազաք աշխատանքի թուած էր
հայ ջանակը մողակութել :

Օր մը Վահան մայմանը Օմար ամիբա-

Տու. Շպան
Հու. Պատուան
Հու. Առաջան



պետին, մեծ ճարաւրով բանութեան անքը
յայտնեց իր փախոքը։ Ամիսապետին չոտ
ժամար երեւցաւ տրձայիլ գայն, ինչու որ,
միաշեւ խոկ իր աղբակիցն լուսն մէջ, Վահանի
պէս ճարտար, վայելուչ և խելացի պաշ-
տօնմայ մը չտնէր։ Ու սկսաւ առավելութ
յայտնել, Հաւատալ ձեւոցնելով որ Վահան
հայ մըն էր, ու վկայ, փաստ ուզել Վա-
հանէն իր ոնցեալին մասին պատաժները
սառւգելու համար։ Հոն գանուող հայերը
փութացին երաշխառար ըլլալ անար, Օմար
չընդունեց։ Վահան գտաւ մոհմէանկան
քարեկամ իշխաններ և պաշաճնեաներ ոլ,
որոնք նոյն վկայութիւնը տուին, Օմար
նորէն չուզեց հաւատառ։ Վերջապէս մարդ
զրկուեցու Միջագետք որպէսզի Վահանին
պատմաները սառւգուին։ Հոն ոլ գանը-
ւեցան մարդիկ որոնք գիտէին Վահանին ո՛վ
և ինչ ըլլալը, և Օմար ո՛ւ չկրնալով մեր-
ժել պանմուտներու սառւգութիւնը, և ոչ
ոզ կարենալով ետ աննել իր գերեզարձի
չրամանը, սկսաւ անուշութեամբ հոմզել
Վահանը խոսանալով իրեն աւելի մեծ դիրք
ու պատիւներ իր արքունիքին մէջ։ Բայց
հայրեն սրազն Վահան շնորհակալութեամբ
յիշեցաց ամիսապետին թէ ինքն ալ հայրե-
նիքին, ունէր մեծ ժառանգութիւն մը, հին և
աղնիւ տօնմ մը, ընդորձակ հողեր, մեծ ա-

պարանցներ; և երախատողէտ հասկանով հեռ
տեւողներ ու ծառաներ իր հայրենի իշ-
խանութեան։ Օմար կէս հաւատալով կէս
անհաւատ կը պնդէր թէ անոր հայրենի հո-
գերը հիմոյ սնապատ, աւերակ գործեր էին,
«Աւըմնն արձակեցէք զիս որ երթամ տեսնեմ
թէ իմ հայրենի երկիրը ո՛րքան աւերտած
է» զոչեց վահան խոր զգացմամբ։
Սիս այլուծ սրաի զոչման չկարենալով
հակառակիւ Օմար արտանեց զոյն տյաելի
իր երկիրը, և տեսնել այն աւերտակները, պա-
հանջնելով որ չմայ անմոց մէջ այլ դասն ոյ
իրեն։

Խօսք տուաւ Վահան, և Օմար հրովար-
ակավ զրկեց զոյն իր հրամանու ժու-
ռանշիլ իր հայրենի սահացուածքը վերա-
շինել իր հայրենի տունը ու հոն զործակալ-
ներ կարգելով վերապատճեն իրեն ու ձանչ-
ցուիլ աէր և իշխան հազվաս գտաւաին

* *

Մինչ այդ Գովթան գտաւաի մէջ։ ուր
քակառւած քար կիրն ու արծասախիլ այ-
դիներն իրարու խանութեած զիզմւած միացեր
էին ասանեւնինդ տարիներէ ի վեր, թէպէտ
աւերակակայտերը մարբուիլ, տուները չննաւ,
այդիները կանաչել սկսեր էին, ասկաւին

կը գանհուէին շատ մը օձախներ որոնք դեռ
կ'ողբային իրենց աէրերուն կուտասոք, և ո-
րոնց տեսքը ամէնաւն յիշել, ողբալ կուտային
իրենց հին աէրերը: Եւ այս տւերակնե-
ռու մէջ ամէնէն տիրաշարժն էր Խոսրով
իշխանին տպարանքը, ուր փոխանակ ող-
բային բուերուն ձոյնին, կը լոռէր դասն
հասաւչանքը Գողթնեաց իշխանուհին, որ
ամէն օր իր ասորամամ վարձանեալ ծնողքին
գերեզմանները արցունքով լոււալին հոք,
ողբային ձոյնով կը կոնչէր, իր հեռացուած,
իր գերուած եզրօր:

Դիցակերող ոգի մըն էր ան, կարծես,
որ գիշերանց տւերակէ տւերակ անելով
մերթ քարակոյտերու վրայ, մերթ սաղար-
թապատ սարբինաներու ներքեւ, մերթ դէ-
պի Երասմի վազող տառւակի մը մօտ գրեթէ
անշարժ, անշունչ նստած կիցարաց աչքերով
կը գիտէր, կ'սպասէր, ու կը հասաւչէր, «15
ստորի է ... ե՞րբ պիտի գոյ իմ վահան
եղբայրա, կանգնելու իմ սիրա, մեր հօր
յիշառակը և Գողթան տւերակները ...»

Ու ահա Ասորեստանի և Միջազնուքի
ընդարձակ անսպատճներու և դաշներու մէջէն
փայլուի տրաքութեամբ իր երխլորը կը
քէր Վահան, կը մանէր Վասպուքուկան, կը
համէք, կ'անցնէր Երասմի գեաը և անխոտոր
գէպի Գողթան կ'ուղղէր իր սրարշաւ

Ճին: Իր կրակոտ աչքերուն հայրենի
երկրին ընդարձակածաւալ տւերակները չեն.
Կ'երեւէին, և երբ իր ամայացեալ ապարան-
քին կը մօտենար, հեռուէին, ամէն շորժուն
կամ անշարժ էակ կամ իր, իր աչքերուն,
իր ծնած տունէն իրեն ընդ առաջ եկող մէկը
կ'երեւէր:

Ո՞վ գիտէ ո՞ւր ինչպէս հանդիպեցան 15
տարիներէ իվեր իրարմէ զատուած քոյրն ու
եզրայրը:

Ի՞նչ զմայլոնիք Խոսրովիդուխտի, տես-
նել իր երախայ եղբայրը, իր մէր հստիկ
ցոնիկալին, մեծցած, 18 սարեկան Վահագ-
նակերակ կորիճ մը գարձած . . . :

Ի՞նչ հիսցում Վահանին իր թեւերուն,
մէջ գրեկէ իր մէկ հստիկ, մեծասիրա քոյրը,
սրան մէջ կը նշմարէր իր բոլոր հսրա-
զատներու նմանութիւնը : . . .

Ի՞նչ անհատանում խոներ ունէին պատ-
մելիք իրարու, երբ նստած կ'անդրագաւ-
նային իրենց անցեալին, և կամ ձիով կամ
սոքով պատած տանին՝ մէկ մէկ տեսնելով
կը քննէին իրենց կոլուտծներն ու շնն ու
անշնը իրարմէ զատելով կը անկէին երևնց
աիրական նշաններն ու սահմանախռաչերը :

Գաւառէ գաւառ սարածուեցաւ լուրը .
թէ գարձեր եկեր էր Խոսրովի հարազարը,
և Գողթնեաց իշխան կորդուած : Ամէն

= 22 =

կողմէ եկան չնորհուսորդներ, ինդակիցներ, ժողովուեցան, մօտակայ գուտուներու իշխաններն ու, իրենց գլխաւոր իշխանակցին հարազարը պատուելու և բազմեցնելու իր հոյրենի գահը: Ուրախութեան և կենդանութեան ձայներ ական հնչել ամէն կոլմ, սուգի նշանները վերցուեցան, եկեղեցիներն ու տաճարները օրհնութեան երգերով և աղմաններով թնդացին: Եւ Վահան մեծ շուքով բազմեցաւ հոյրենի գահ ամէնուն ուրատողին չնորհուսորւթիւնները ընդունելով:

Հիսուսի արագութեամբ մը սկառ չենալ, պայծաւանուլ Գողթանի 15 տարուան տերակները, և Վահան շռատով տեղի տուրի իր քրոջ, բարեկամներուն և մերձաւոր իշխաններուն պազմանն հաւանացաւ որ սուրբ պատուանութեամբ պատկուի Սիւնեաց Սիսակունի իշխանուածին հետ, որպէսզի իր հին և պանծալի տան ձրագը չմորի, և հօրը նման Կատուծալ պարգեւէ իր երկրին փայլուն իշխաններ ու իշխանուածիներ:

Մեծաւաք թափով գոցին վերցուցին թերին ազնիւն ազնուաց, պատկեցին առկիփուցին վահան արձաթագոյնն Ախակունիին հետ, հնչեցին Հարանեկան երգերն, բարաւացան ուրախութեան պարին, և Գողթնեաց այդինեւն հաստակաց գուտուներու մեծամեծաց և հորեւան իշխաններու սրասաբուղիս խնդակցութեամբ և անփորձ, երկար և բազմապառով կենակցութեան մաղթանքներով Գողթանի պերձափայլ պայտազատը պատկուեցաւ Սիւնեաց բիւրեղափայլ օրիորդին հետ:

Այսպէս կարինութիւն, հարատութիւն, պատիւ և սէր մէկմէկ կեանքի վտակներու պէս սուսաօրէն հոսելով եկան միսիթարել, զուտոբացնել ինչպէս Վահան Գողթնացին նոյնպէտ և Խոսրովիգուիս Գողթեաց նաղելի իշխանուածին: Եւ Վահանի տասնըութը տարեկան կարիձ, արի պատանիին, 15 տարուան գերութեան կեանքը պատկուեցաւ երկրային ու երկնային ամէն չնորհքներով:

* *

Տասնըութը տարիներ ալ ապրեցաւ Վահան, տասնըութը տարիներ եւս նուիրւած բոլորավին տարբեր սիրականի մը, ու իր կեանքին երկրորդ կէսն, ինչպէս սուաջինը պատկուեցաւ ալ տեղի մեծ, ալ տեղի պայ-

Ճառ փառաւորումով մը, նահատակութեամբ
վասն վկայութեան իր Աստուծոյն, որուն
մասին ուրիշ յարմար առժիւ:



ԿԱՂԱՆԴԻ ԵԽ ԾՆՈՒՆԴԻ ԱՌԹԻՒ ՆՈՒՔՑՈՒ
ՆՈՐ ԳԻՐՔ

ԾԱՂԿԱՔԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ Ա. ԵԿԵՂԵՑԻՂՅ

ՇԱՐԱԿԱՆՆԵՐԻՆ



Հրատ. «Սահմակ-Մեսրոպ» Տպագրատան
232 եջ, գի՞ն՝ (քղթակազմ) 5 Ե.Դ.
Դիմել՝ բոլոր գրավաճառներուն եւ կամ
ուղղակի Տպարան «ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊ»
(25 Շարա Թէվֆիք, Գանիք)

«ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ»

(Ա. Շարֆ)

1. ԷՏՄԻՏՈՍ ԵՒ ՍՊՈՂՈՆ — պատկերազարդ պատմություն Յոյն Պիյոն Դիցաբանութենի
2. Ա.ԲՍԻՌՆՈՅ — Պատմուածք Լ. Տոլսոնյէ
3. ԹԵՒԱԽՈՐ ԶԻՆ — Պատկերազարդ աւանդավելէալ
4. ՊԱՀՈՄ — Պատմուածք Լ. Տոլսոնյէ
5. ՊԱՆՏՈՐԱ. — Պատկերազարդ պատմուածք
6. ԵՂԻԱ ԵՒ ՈՒՐԻՇ ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ Լ. Տոլսոնյէ
7. ՄԻՏԱՍ — Պատկերազարդ Աւանդավելէալ
8. ԱՆՏԵՍՈՒԱԾ ԿԱՅԾԸ — Պատմուածք Լ. Տոլսոնյէ
9. ՄՄԱՅԿ - Զ. Տիգրենցէ
10. ՄԱՐԴԻԿ ԻՆՉՈՎ Կ'ԱՊՐԻՆ Լ. Տոլսոնյէ
11. ՕԿԻՀՐ — Ֆրանսական աւանդավելէալ
12. ԴԵՍՔՈՍ ԵՒ ԼԱԲԻՒՐԻՆ,ԹՈՍԻ ՎԻՃԱՊԸ

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ Ա. ԵԼ Բ. ՇԱՐՖԻ հատորներ
1-24 կարելի է տակաւին ստանալ սովորական գիներով
դիմելով հրատարակիչներուն:

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ, ԵՐՐՈՐԴ ՇԱՐՖ, հատորներ
25 - 36, մամլոյ տակ են եւ կը հրատարակուիմ յաջորդաբար: Փետուել Դրավանառներու եւ Ցրուիչներու մօս:

Հատը ձեռքի 1 Ե.Դ.

ԿԱՆԽԻԿ Բաժանորդագրութիւն 12 թիւր 10 Ե.Դ.
Արտասահման 12 թիւր 10 Ֆրանզ կամ 50 սհնք

Հասցե:

“SAHAG - MESROB” PRESS
25, Sharia Tewfik, Cairo - Egypt.

«Ազգային գրադարան



NL0143056

16.868